

կակից նորագոյն գրականութեան և կեանքի յառաջադիմական հոսանքներով ու զարկերով, որքան կարելի է աշխատելով միեւնոյն ժամանակ ջոյն տալ և նրանց ուշադրութիւնները ընդհանրոյն ու ինքնաբերականութեան վեճ գործի միջոցով:

1890 թ. լոյս տեսաւ մի նոր երկ, աւելի խոշոր, բաղկացած 200 երեսներից (գինը 2 ռուբլ.) «Գրական նկարագրութիւններ» խորագրով, ուր Երրորդական գրականութեան հետ հանդիպում ենք և հետեւեալ վեց հաս նշանաւոր յօդուածներէ՝ վերաբերութիւն և առնչութիւն ունեցող հայ կեանքի և գրականութեան հետ: 1. Բայրօնը Ս. Ղազար կղզում», 2. «Գրիբանգով և հայերը», 3. «Պուշկինի բանաստեղծութիւնը Առաջաւոր Արիպուսոյ», 4. «Մկրտիչ Պէշկիթաշեան», Սա նախ գուրս է եկել 1899 թ., «С.-Петербургскій Вѣдомости» լրագրի մէջ «Սիրոյ և եղբայրութեան քարոզել» վերնագրի տակ: 5. Հայկական գրական հնագոյն ժամանակը և 6. «Կենդ վեճակը հայ գրողների երկերի մէջ»:

Առաջին յօդուածում նկարագրում է անգլիացի աշխարհաստեղծի բանաստեղծի այցելական փաստաւոր մուտքը Վենետիկ, նրա գեղեցիկ հիւրախաբանութիւնները Վենետիկում և ստացած արտաբերութիւնները Միտիթարեան մեծատաճուած. անկեղծ յափշտակուած մեծարանքներով գրուատում է Միտիթար Սերբատայուս արժանաւոր յետնորդների սպասած լուսաւորութեան ճառագայթների մասին, ներկայացնելով վաղեր իտալական ազատ հոգի վրայ: Արիստակունի բանաստեղծական ջրերի մօտ, մեծաւոր խաղալուծութեան կղզավայրում, որպէս յետնարան ու փարոս՝ ք պարծանաւ Հայութեան՝ քաղաքակրթեան առջև...

Երէրդրոս՝ Ռուսաց գրող Գրիբանգովի կեանքի և նկարագրում և նրա՝ համեստ կարծիքները Հայոց մասին:

Երէրդրոս՝ Պուշկինի-առու առաջնակարգ բանաստեղծի մասին է խօսում և նրա զխաւորակութեան ու մի քանի առու բանաստեղծների մասնաւորակութեան ունեցած ազդեցութիւնը և շեշտում այն ժամանակուան հայկական անշարժ ու թմբած մտաւոր ոյժերի, մասնաւոր Ս. Հասաղզի բանաստեղծութեան վրայ:

Չորրորդոս՝ Պէշկիթաշեանին իդէալիստ — բանաստեղծ է կոչում, ակնարկ ձգելով նրա քնարի և հասարակական գործունեութեան վրայ: Այդտեղ ջոյն է տալիս նա ուսուցիչ Է. Ղ. Ալեւանի ազդեցութիւնը Պէշկիթաշեան աշակերտի բանաստեղծութիւններում, մէջ է մէջ հրապարակ բերելով համեմատական կողմերը շափածոյ թարգմանութեամբ: Այնուհետեւ կանգ առնելով իր բնական հասարակական գործիք՝ բնորոշում է նրա՝ գէպի սեր, բարութիւն և հաշտութիւն քարոզող և առաջնորդող խաղաղութեան գերը Հաստեան և Հակահաստեան տարբեր վիճարանութիւնների ու կեռիների միջոցին, թուում է նրա բարեմասնութիւնները՝ համակրութիւն գէպի իր հիւանդ գրութեան և Պոլսի լուսագոյն շրջանում և ջերմ մասնակցութիւնը այնտեղի թատրոնական գործերում:

Ով կարող է մտանալ այս քանակի տողերը գործին

Սնդ աստեղծը թնջ կայ սիրուն,  
Քան զանկալի եղբայր անուն.

Երանի նրան, ով «Մարդասիրութեան և աշխատանքի ազնիւ զինուոր» է, ով ժողովրդին անձնանուէր եղբայրական «Սեր», և հաշտութիւն կը քարոզի:

„Плывишь: новому онъ дѣту  
Плѣною радостя поютъ:  
Благо всѣмъ, вѣдущимъ къ свѣту,  
Братьямъ, съ братьевъ свлывшимъ гнетъ“.

И. С. Аксаковъ.

Այս մտում Վեսելովսկին նշոյնի մի քանի խօսք է նուիրում միւս տաճկահայ ղգայուն, և յոռետես բանաստեղծ Պետրոս Գուրեանին, որի մասին և նրա գրած մի ուրիշ յօդուածը լոյս տեսաւ «Լուսնոյ»-ում (1902 թ. Թ. 2, էջ 201) առանձին Գր. Բեդեյանի թարգմանութեամբ:

Հինգերորդոս՝ Հայոց բեմի պատմութիւնից, Թիֆլիսի թատրոնական կեանքից և հին շրջանի գրամաների յատկութիւններից ճոխ տեղեկութիւններ է տալիս Վեսելովսկին:

Վեցերորդոս՝ հայ կենդ վեճակի և պատկերացումը՝ հայ գրողների աշխատութիւններում և նրանց հայրագրքերն է քննադատորեն վերլուծման ենթարկում կանանց հասասարութեան դատի պաշտպանութեան գործում:

ԳՐԻԳՈՐ ԱՄԽՈՍԱՆԵԱՆ



Մ Ա Յ Ե Ն Ա Ռ Պ Ս Ա Վ Ա Ն

Յոննիկեր և անոնց հայերն անունները. գրքի Դոկտ. Յովհաննէս Արթիսեան. Փարիզ 1906 (արտատպուած ԱՆԱՅԻՏԻՎ):

Հաս հարուստ է հայերէնը գանազան տեսակ բոյսերու, խոտերու և բանջարեւոր անուններով. այս մասին գաղափար մը կազմելու համար բաական և ակնարկ մը ձգել օրինակի համար Արիւանի Հայրուսակին վրայ: Այս հարուստութեան հետ զուգընթաց է սակայն անուններու բարեխնան խառնակութիւնը, որով միեւնոյն բոյսը տարբեր հեղինակներու քով տարբեր անուններով է յիշուած կամ միեւնոյն անունը գանազան բոյսերու համար է յատկացուած: Մեր բոլոր բուսաբանները առանց բացառութեան օրինակ են այս բանին: Օրինակի համար եղեւինի պէս հանրածածոթ բառ մը 6 տարբեր բոյսերու

Համար յատկացուած է Առձեռնի մշ. 1. մայր, չամ. 2. կաղաման, գալագ, 3. ցախ աւելի թուփ, սաղեմիս, 4. Ափսիսդին աղէկը, շահէր-մէրի, 5. լուբիս, Ֆասուլեա, 6. քնդածաղիկ: Բուսական բառերու նշանակութիւնը ճշտելու եւ գիտական եղբներով Հաստատելու Համար միայն Հայագետին բանասիրական աշխատանքը կամ Թարգմանութիւնները բնագիրներուն հետ համեմատելը բաւական չէ. որովհետեւ մեր նախնիք՝ որ այդ Թարգմանութիւնները կատարած են, ստիպուած չէին բնագրին բուսաբանական բառերը ճշդիւ գիտնալու: Ինչքան ալ որ Հայ բառերուն մտիկէն ծանօթ ըլլային անոնք, այնու ամենայնիւ շատ անգամ չէին ճանչնար օտար բուսական բառերը, որով իրենց Թարգմանութիւնը լին չէ սխալներով: Այս սխալները այժմ նուիրագործել ներելի չէ մեզի:

Բուսական բառերը ճշտելու Համար, ըստ իս լուսագոյն միջոցն է նախ եւ առաջ դիմել Ժողովուրդին, հաւաքել զանազան կողմեր ցրուած հայոց բուսաբանական բառերը, որոշել զանոնք գիտական Համազօրներով եւ այս գործը վերջացնել է եւք անցնիլ մատենագիրներուն, եղած արդիւնքը Համեմատել անոնց հետ եւ տարբերութիւնները գտնելով՝ նոր լուսաբանութեանց հետամուտ լինել: Այս գործը սակայն բանասերներու գործը չէ եւ բուսաբանէ մը միայն կրնանք սպասել:

Ուրախալի է տեսնել որ Պր. Յովհաննէս Արթինեան (Նանսիի Համալսարանէն աւարտած բժիշկ), որ իր քանի մը գիտական աշխատութիւններով արդէն ծանօթ էր, ձեռնարկած է յիշեալ աշխատութեան: Նա իր առաջին փորձը կը հրատարակէ վերջիշեալ գրքովով, որ 68 էջէ բաղկացեալ Հատորիկ մ'է, մաքուր տպագրութեամբ ու բուսաբանական պատկերներով զարգարուած: Այս առաջին փորձին արդիւնքը քառասունի չափ Հայ բուսական բառերու ճշտումն է՝ գիտական Համազօրներով: Ահա Արթինեանի կատարած քննութեան արդիւնքը՝ իմ կողմէս այբուբենական ցանկի վերածուած.

- Ամանկոտրուկ — adonis.
- Անթառամ — helichrisum arenarium DC.
- Առուշտ — medicago sativa L.
- Ասփուր — carthamus tinctorius L.
- Ափարփի — euphorbia orientalis L.
- Բարտի — populus pyramidalis L.
- Բող — ferula assa foetida.
- Բուբու — taraxacum officinale L.

- Գազ — astragalus tragacantha.
- Գայլուկ — cuscuta densiflora S. W.
- Եզան լեզու — plantago medla L.
- Երեսնակ — agrimonia eupator L.
- Երեքնուկ — trifolium rubens L.
- Երիժնակ, երննակ — eryngium campestra L.
- Թանի Եաղիկ — delphinium consolida L.
- Թիւմ — thymus vulgaris L.
- Խինձ — tragopogon pratensis L.
- Խոնգատ — verbascum thapsiforme.
- Շաթրին — satureia hortensis L.
- Կաթնուկ — euphorbia orientalis L.
- Կաղաման — populus alba.
- Կանձրակ — carthamus tinctorius L.
- Կովու Ճակտիկ — capsella bursa pastoris L.
- Կորնգան — hedyrsarum onabrychis L.
- Մեղրանուշ — lamium maculatum.
- Միկալոճ — crataegus oxyacantha L.
- Մուճուղէզ — salsifis nigra L. ?
- Նարկիզ — narcissus poeticus L.
- Հան սխտուր — allium carinatum L.
- Շեճ — asphodèle,
- Պապկերբուր, պապկր — muscari Comosum Mill.
- Պակու մեր — papaver rœas L.
- Սոխուկ — allium schœnoprasum L.
- Սուռչ — falcaria Rivini.
- Սուլժմա կակաչ — fritillaria imperialis.
- Սպանդ — ruta graveolens L.
- Սօսի — platanum orientalis.
- Ցինգ — caltha palustris ?

Պր. Արթինեան սկսած է արդէն երկրորդ շարքին (տես Անահիտ, 1907, Թիւ 1 եւն), ուր մինչեւ հիմայ ուսումնասիրած բուսական անուններն են՝

- Երեսնակ — agrimonia eupator L.
- Փննուշայ — pæonia.
- Բաշի — acorus calamus L.

Պարոն Արթինեանի քննած այս բառերէն շատը կը վերաբերին Առանայ բարբառին, քանի մը հասը Ատաբազարի գաւառականին (Պր. Արթինեան Ատաբազարի է) եւ ձեռնարկը գրաբարի: Անուններու ճշտման Համար հեղինակը, ինչպէս քանի մը տեղ կ'այնտարկէ, դիմած է հետեւեալ միջոցներուն: Կամ ստացած է բոյսերէն նմոշ մը, կամ գաղթականներու միջոցով գտած է զայն Նանսիի բուսաբանական պարտէզին մէջ եւ կամ ընդարձակ նկարագրութեանց

միջոցով երեւան հանած է: Վերջին միջոցը խուսափելի է, որովհետեւ բոլոր մը նկարագրութիւնը բուսաբանօրէն ճիշտ ներկայացնելու համար՝ հարկաւոր է քիչ մը բուսաբան ըլլալ, ինչ որ դժուար է սպասել մերիններէն:

Ամենէն ցանկալի ձեւը որ կ'սպասենք Պր. Արթիւնեանէն՝ հայրենիք դիմելն է: Այն ժամանակ երբ Պր. Արթիւնեան սկսած էր աշխատութեան, մեր հայրենիքը մատչելի չէր ոչ միայն մեզի, այլ նոյն իսկ օտարներուն. հիմայ այս դժուարութիւնը վերցած է: Ասկէ զատ կոմկասը ուր նոյնպէս անհամար հայերէն բուսական բաներ կան հայ ժողովրդին մէջ, իր ամէն յարմարութիւններով ազատ ստպարեզ կը բանայ բուսաբաններուն: Պր. Արթիւնեանի պէս աշխատասէր, բուսաբանութեան հմուտ եւ հայերէնի տեղեկի անձնաւորութիւն մը մէջ ամառուան մէջ գիւրութեամբ պիտի կրնայ հաւաքել պէտք եղածը, որով պիտի ունենանք Առաջին հայ բուսաբանական բառարանը:

Նոր-ՆասիթիՆուս 1908 Հոկտ 26:

Հ. Յ. ԱՍԱՌԻԱՆ



### Ա Յ Ե Ն Ի Ա Յ Ի Ր

1. ԱՐԵՒԵԼԱԳԷՑՆԵՐՈՒ՝ ԵՍ. ՄԻՆԱՋԻՍԵՐԻՆ  
ՀԱՄԱԺՈՂՈՎԱԸ

Ճողովատեղին այս անգամ կոպենհագ մայրաքաղաքն եղաւ. Գանձայի քրիստոնէութեան գաժառանգը անձամբ բացաւ ժողովքը, որ տեւեց ճիշդ եօթ օր (Օգոստոս 14—20): Ներկայ էին աշխարհքիս ամէն կողմերէն գիտնական ներկայացուցիչներ: Ճողովքին միջակէտն ու հոգին կազմող քանի մը տարիէ ի վեր գոյութիւն ունեցող այն Բաժնիէն էր, որ Արեւելքն ու Արեւմուտքը կրնարուն անձկագոյն կապելու պաշտօն ունի, թէպէտ անձուկ մտօք թիւզանդիոնն Արեւելքի եւ սպա Արեւելքն առաջնոյն միջնորդութեամբ Արեւմուտքի ծանօթացնելու եւ զօգբելու համար հաստատուած է այս շատ ծանրաշիւտ Բաժնիէ: Ըստ այս Բաժնիէի գոյութեան պարտական ենք, որ իբր Արեւելեան եւ Թիւզանդիոնի հետ սերտ յարաբերութիւն տածող ազգ՝ Հայերն ալ Համաժողովին ուսումնասիրութեան առարկայ կը հանդիսանան: Եստակապէս երկու հրապարակախօսութիւն տեղի ունեցաւ

Հայոց վերաբերեալ, որոնց բովանդակութիւնը համառօտիւ յառաջ կը բերենք, վասն զի հետաքրքրական են մանաւանդ հնագրական, գեղարուեստական տեսակէտէ:

Առաջինն է՝ A. Merk, Յիսուսեան կարգէ նոր հայագէտի մը հետեւեւալ յօդուածը. «Յունարէնի ազգութիւնը հայերէն Ս. Գրոց հնագոյն ձեռագրիներուն մէջ» (A. Merk, Griechischer Einfluss in den ältesten armenischen Bibelhandschriften), որով տեղք կ'ապացուցանէ, որ հայերէն ձեռագրաց մէջ տեսնուած թղթի, գրի հանգամանքը, լուսանցքի վրայ սկզբնատարներն, ստուածային անուանց համառօտութիւններն եւն յունական ծագում ունին եւ ոչ ասորական. իբրեւ ապացոյց ներկայացուցած է քանի մը ձեռագրական նմուշներ: Գժբախտաբար առայժմ նոր հայագէտիս այս շահեկան յօդուածը առ ձեռն չունենալով, ուրիշ առթիւ կը յուսանք մանրամասն ծանօթացնել:

Երկրորդն է ծանօթ գիտնական է A. Chachanovի գեղեցիկ յօդուածը «Վրացերէն Աւետարանի Տրատարակութեան առթիւ» (A. Chachanov, À propos de l'édition de l'évangile géorgien), զոր յանուն իւր կարգացած է ուրիշ գիտնական մը Prof. F. Nau. Ըստ խախտումի վրացերէն Աւետարանի երկու տպագրութիւններէն Մոսկուայի Տրատարակութիւնը Պաղեստինեան բնագիր կը ներկայացընէ, որ ամէնէն հնագոյնն է: Մինչև թ. զար Պաղեստինի վրացի մենաստաններուն կրօնաորները կը թարգմանէին Ս. Գրքը եւ կը խմբագրէին աստուածային պաշտամանց գրքերը, երուսողէմի կենդեցոյն սովորութեանց համաձայն: Այս խմբագրութիւնս, որ հայերէնի վրայն կատարուած չէ, հաւանականաբար ասորականէ եղած է քան յունականէն, պահուած է մասնաւորապէս ձեռագրի մը մէջ, գրուած արաբաբարձութեան 6110 թուականին ըստ վրական ժամանակագրութեան կամ 506ին մեր թուականին, իսկ Ս. Պետերբուրգի Տրատարակութիւնն Աթոսեան խմբին կը վերաբերի, որմէ պահուած են երկու հին ձեռագիրք 913էն եւ 936էն, որոնք հաւանականաբար յունարէնէն թարգմանուած են: Բայց ասկէ խախտում մասնամիջ կ'ընէ ուրիշ հին ձեռագիր մը 897էն, որ վերոյշեալ քննադրիներէն բոլորովին տարբեր խմբագրութիւն մը կը ներկայացընէ: Եթաբոյ գիտնականիս այս աշխատաբարութիւնն կարեւոր նիւթեր կրնայ մատակարարել Հայ-վրական